

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Յ Ա Ր Ա Տ Ե Ւ Ի Ռ Ի Ռ Ի Ն

Հ Ա Ր Ա Տ Ե Ւ Ի Ռ Ի Ռ Ի Ն

Մարգերու կեանքին մէջ յարատեւութիւնը լայն եւ կարեւոր տեղ մը կը բռնէ . ան , առաքինութիւն մը ըլլալով հանդերձ , ամենէն առաջ նկարագրի գիծ է , տուեալ անձը յատկանչող : Եւ , աւելի ընդարձակելով այս սահմանումը , կարելի է բռել թէ ժողովուրդներ իրարմէ զանազանող , առարերող տարրը՝ յարատեւութիւնն է , անոր յարարերական ուժգնութիւնը :

Անհատներու պատմութիւնը ցոյց կու տայ թէ ինչպէ՞ս յարատեւութեամբ կարելի է կեանքի բազմաթիւ խոչնդուներ յաղթահարել , յառաջնահալ , բարձրանալ . նոյն ձեռով ալ , ժողովուրդներու դարաւոր պատմութիւնը իրականութեան մէջ վէպն է հաւաքական յարատեւ ձգտումի : Սակայն , յարատեւութիւն ի՞նչ բանի մէջ եւ ի՞նչ նպատակի համար : Պարզ անհատին համար՝ յարատեւութիւնը աշխատանքի մէջ կը կայանայ , այն միջոցին՝ ուրով կարելի կ'ըլլայ կեանքի հանդիսու ու բարելաւ պայմաններու տիրանալ եւ ըստ այնմ ապրել . այս՝ ամենէն սովորական , հասարակաց նկարագրի գիծն է մարզոց մօտ , իրեւ անհատներ : Այլ քիչ թիւով անձեր են միայն որ իրենց կեանքի ընթացքին կամքի գերազոյն լարումով կը տքնին բարոյականի կամ իմացական նըւածումի՝ որուն բարիքները յետազային պիտի երթան ամբողջ մարգկութիւնը բարելաւ ելու : Ինչ որ մասնաւորաբար կը նկատուի այսպիսի անձերու մօտ՝ յարատեւութիւնն է , անդուլ աշխատանքը , նպատակակետին հասնելու :

Եւ ժողովուրդներն ալ , իրեւ հաւաքականութիւն կամ իրեւ պետութիւն , նպատակասլաց այդ իտէալին ձգտող ուժեր են , եթէ կ'ուզեն ապրել մարդկութեան մեծ ընտանիքին մէջ , տեւել եւ ստեղծել : Անհատներու նման , անո՞նք եւս կրնան ապրել «խոսի կեանք»ը , այսինքն հաւաքական միացեալ ճիգերով ձգտիլ բարօր կեանքի , հանդսուութեան : Սակայն այդպիսի ժողովուրդներ , իրենց նկարագրին իսկ բերումով , երկարակեաց չեն կրնար ըլլալ ու ենթակայ են բախտի առաջին հարուածէն տապալելու , յանձախ վերստին չկանգնելու պայմանով . այս եղած է ճակատագիրը անհամար ցեղերու , որոնք Պատմութեան մէջ իրենց անունը լոկ արձանագրած ու մեկնած են անհետ : Անոնց պակսած է իտէալը , ձգտումը , այն ի՞նչը՝ որ մեզ կը զատորոչէ ու կը տարբերէ կենդանիներէն : Մինչ , միւս կողմէ , մեղի կը պատմուի ցեղերու մասին , որոնք , յաճախ փոքրաթիւ այլ իտէալին բոցէն հրավառ , իրենց կեանքը տասնեակ գարերու վրայ տարածուծ են ու հասած մինչեւ մեր օրերը , իրենց հետ բերելով յաջողութիւններու , նուածումներու փառաւոր պատմութիւն մը :

Արդպիսիներէն է նաև Հայը, որուն պատմութիւնը մանաւանդ եղած է սոսկումի, արհաւելքի, արփւնի անվերջանալի շարայաբուժ մբ. բայց նոյն այդ պատմութիւնը յաղթերգն է նաև մեր ժողովուրդին, անոր իրազործումներուն, մշտական ձրդումին, երազներուն և յոյսերուն, անոր հաղարաւոր տարիներու հիանալի տոկունութեան, կենսատու պայքարին: «Դէպի արեւներ» նայող Հայուն նայուածքը միշտ զէպի բարձրերը մնացած է, ըստեղծելու և ոգեկան կեանքով ապրելու հեռանկարէն շլացած:

* * *

Եւ սակայն, եթէ այսօր անաշառօրէն քննենք մեր կեանքը, այն եղբակացութեան պիտի գանք թէ յարատեւութեան հին առաքինութիւնը սկսած է իր ուժընութիւնը կորսնցնել, թէ մեր կամքը — թերեւս դարսուոր լարումի իրը հետեւանք —, սկսած է թուլնալ, և վերջապէս՝ թէ հին խանդավառութիւնն ու նպատականոր ձգառումը ա'լ առաջնակարգ տեղ մը չունին մեր առօրեային մէջ: Եթէ մեզմէ հեռացած է խոչալը, եթէ հին օրերու տենչերը չեն խանդավառեր մեղ, եթէ իրրեւ հայ մնալ ուղելու կիրքը սկսած է մարիլ, այն ատեն ընդհանուր անհոգութիւնն է որ մուտք պիտի զործէ մեր զարծերուն մէջ, մեր մտայնութեան մաս պիտի կազմէ, մեր հոգերանութիւնը պիտի ըլլայ, եւ, ի վերջոյ, գառնալով նրկարագրի զիծ, մեղ պիտի առաջնորդէ անփառունակ վախճանի: Ու այդ ընկրկումը անմիջական, յեղաշրջող պիտի ըլլայ, մէկ օրէն միւսը կեանքը պիտի չկերպարանափոխէ, այլ, ինչ որ աւելի սարսափելի է, ան իր թոյնը կաթիլ առ կաթիլ պիտի ներարկէ մեր երակներուն, պիտի շփոթէ մեր պայծառ նայուածքը, պիտի յաղթահարէ մեր կամքը, խլեակներու պիտի վերածէ մեղ, ի վերջոյ առլու համար մահուան հարուածը:

Զենք յարատեւեր մեր աշխատանքներուն մէջ՝ որովհետեւ սկսած ենք չհաւասարակ. թերահաւատիլ՝ տակաւին դեռ չառ մօտիկ անցեալին, մեր պատմութեան, մեր ձականագրին, և ապրելու մեր ընդուծին կարողութեան: Առհաւական ներքին մեր ձայնը — մեր ժողովուրդին խիզճին ձայնը — ա'լ անլսելի կը մնայ առօրեայի աղմուկին ու վաղքին մէջ, եւ, առ առաւելին, կեցած շփոթու տատանեալ՝ արագօրէն փոխուող աշխարհի մը ու կեանքի պայմաններու առջեւ, չենք գիտեր թէ ի՞նչ կ'ուղենք, ո՞ւր կը տարուինք, ի՞նչ կ'ընենք: Նպատակի եւ խոչալի այս շփոթն է որ մեր քայլերը կը տատանեցնէ, և չի ձգեր որ յարատեւենք, աշխատինք հաւաքականօրէն՝ որոշ տեղ մը հասնելու համար:

Ապահովարար սակայն ժամանակը իր հետ նո՞ր զիտակցութիւն և նորոգուած կամք պիտի բերէ, որովհետեւ կը հաւատանք որ մեր կեանքի ականատութիւնը ժամանակաւոր է միայն, եւ թէ նոր օրուան մը հետ նոր խանդավառութիւն եւ յարատեւելու նոր ողի մեղ պիտի զինեն՝ իրրեւ հայ ապրելու մեր դարսուոր ձիգը վերանորոգելու համար: